

Ս. ԱԹՈՌՈՅՍ ՆՈՒԻՐԱԿՆԵՐՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ

27 Մայիս, Երկուսաբլի կեսօր անաշ ժամը 11ին, Ս. Արուսյա Նուիրակները՝ Գիւմրիայէ Շոգե. Տ. Շանէ Վրդ. Անկմանը եւ Ս. Քարգանշաց Վարժարանի Տեսուչ Շոգե. Տ. Կիւրեղ Վրդ. Գաբիկեանը, ժամանեցին Ս. Արուսյա Վանքի աւագ դպրոցը, Հոգեւոր Նուիրակները դիմաւորուեցան Միաբան Հայրերու, Փառանգաւորաց եւ Ս. Քարգանշաց Վարժարաններու ուսանողութեան եւ ստաւարաբիւ ժողովուրդի կողմէ, եւ առաջնորդուեցան Մայր Տանար, ուր Ս. Դիւանդի մասրան մէջ կատարեցին իրենց աւիսը: Ապա շտապականի երգեցողութեամբ բարձրացան Պատրիարքարան, ուր Ամեն. Ս. Պատրիարք Հայրը ընդունեց զիրենք եւ ուր եղան բարի գալստեան արտայայտութիւններ: Նուիրակներէն իւրաքանչիւրը հակիրճ կերպով խօսեցաւ իր առաքելութեան մասին եւ հաղորդեց Ամերիկահայութեան ողջոյնները Ամեն. Ս. Պատրիարք Հօր:

Հոգե. Տ. Կիւրեղ Վրդ. մօտ երկու տարիներ առաջ, Պատ. ՏԵՐԿԵՆ Ժողովոյ որոշումով զրկուած էր Հարաւային Ամերիկա, իբրեւ Նուիրակ Ս. Արուսյա: Այդ առաքելութիւնը յաջողութեամբ աւարտելէ ետք, անցած է Միացեալ Նահանգներ, ուր Հոգե. Տ. Շանէ Վրդ. ի հետ միասին (որ անցեալ Գեղեցիկներէն ի վեր հոն կը գտնուէր) ձեռնարկած են Ս. Յարութեան Տանարի նորոգութեան ի նպաստ կազմակերպուած հանգանակութեան:

Նուիրակ Հայր Սուրբերը Ամերիկայի Հայոց բարեշնչան Առաջնորդ եւ Ս. Արուսյա Միաբան Գերբ. Տ. Սիւն Արեւա. ի մօտ

գտած են անվերապան եղբայրական աջակցութիւն եւ հովանաւորութիւն: Նորին Սրբազնութիւնը կազմած է Ամերիկայի Թեմի Կեդրոնական Յանձնախումբ մը, երեւելի ազգայիններէ, եւ շրջաբերական նամակով մը կոչ քած Ամերիկայի հայ ժողովուրդին որ «այ իր առաջածեղծ իշխանական նուիրակներ եւ իր արտաքին աշխարհի լուսան, որպէսզի վերանորոգուի Տիրոջ Ս. Կիւրեղ-մանի աշխարհամասնութեան ճանապարհ»:

Նիւ Եորքի Ս. Խաչ, Նուարքի Ս. Աստուածածին, Ուսարբի Ս. Փրկիչ, Հարթթրքի Ս. Դեռոյ, Սիւրաբի Ս. Պօղոս, Ռիչմոնդի Ս. Յակոբ, Փրովիտընսի Ս. Սահակ-Մեսրոպ, Նիւ Պրքէյնի Համբարձման եւ Տիրոջ Ս. Յովնանէն եկեղեցիները, որոնք Ամերիկայի Թեմի եկեղեցիներուն մէկ մասը կը ներկայացնեն միայն, ընդառաջած են արդէն Վեհափառ Կարողիկոսի արքայապետ Կոնգալին եւ Նուիրակ Հայր Սուրբերու ներկայութեան կատարած են հանգանակութեան իրենց բաժինը, մասամբ կամ ամբողջութեամբ: Շնորհիւ իրենալ եկեղեցիներու հոգեւոր հովիւներու եւ առաջնորդ աշխատակիցներ, արդիւնքը գերազանցած է միշտ ակնկալութիւնը:


Մեծանուն ազգայիններէ ոմանց մօտ կատարուած դիմումներն ալ գտած են դրական պատասխաններ եւ կարեւոր գումարներու խոստումներ, որոնք իրենց ասեմին պիտի հրատարակուին յաջորդ կերպով:

Ուրախ ենք հոս յայտնել կարենալու քէ հանգանակութեան առաջին քայլերը պատկուած են լրիւ յաջողութեամբ, ինչ որ վաւերական ապացոյցն է օտար ու հեռաւոր երկրներու շակ ապրող մեր համարիւն եղբայրներու եկեղեցատիրութեան, մինչ մեր ժողովուրդի ամենեւնի սկսուած առաքելութիւններէն: Հոս անգամ մը եւս կ'ուզենք երախտագիտօրէն յիշատակել քէ հանգանակութեան ձեռնարկի այս արդիւնաւորութիւնը ամբողջապէս կը պարտինք Ամենայն Հայոց Հայրապետ Տ. Տ. Վազգէն Կարողիկոսին, որ նախ յանձն առաւ նախազանգութիւնը այս հանգանակութեան

Ը. — Գրիգոր Արեւիկայ, Գրիչ, 1495ին օրինակած է մէկ Աւետարան, Արքայապետ Բարսեղի Նամակ, որ յաջորդ տարին նկարազարդած է զայն Տաթևի Վանքին մէջ: — Ե. Կալաշեան, Յուլիոս 2-րդ. Վասպուրականի, էջ 521: Խաղապեանք, Գ., 119-121:

Ն. ԵՊՍ. ՆՈՒՐԱԿԱՆ

համար կազմուած Յանձնախումբերուն եւ ապա իր սրբաւոր կոնդակով եւ յատկ գրեւով հրաւիրեց Հայց. Եկեղեցւոյ բոլոր զաւակները կատարելու իրենց խղճի պարտքը, բերելով իրենց մասնակցութիւնը բովանդակ Բրիտանական կեդրոն՝ աշխարհամասուն Ս. Յարութեան Տաճարին, որմէ ներս մեր ունեցած եւ դարեւով ի գին ամեն զոհողութեանց ու արեան պահպանուած իրաւունքները կարող են նախանձը շարժել մեզմէ բխող շատ աւելի մեծ ու հզոր՝ բայց այս գեղին վրայ անմասն ժողովուրդներու:



Այս առթիւ աւելորդ չենք գտներ յայտարարել թէ Ս. Յարութեան Տաճարի նորոգութիւնները, սկիզբ առած երկու տարիներ առաջ, Ս. Զատիկի տօներու շրջանին պատշադրաբար ընդհատուելէ ետք, վերսկսած են նոր բափով: Առայժմ նորոգութեան գործը ընթացք առած է մեր վերնասան մասերն եւ Յունաց բաժնի (Քարովիկոն) մէջ: Այդ պատճառաւ, Տաճարէն ներս մեր ամենօրեայ

ժամերգութիւններն ու Կիրակնօրեայ Պատարագները կը մատուցուին Ս. Լուսաւորիչ եւ Եկեղեցւոյ մէջ. իսկ Յայնքը այդ արարողութիւնները կը կատարեն Ս. Գուգորայի մասրան իրենց բաժնին մէջ:

Քայր համայնեցեալ հետ մեր ունեցած տարակարծութիւնները մասամբ հարբուած են եւ որոշ համաձայնութիւններու հիման վրայ՝ ապանուելու է վերանորոգութեան գործին կանոնաւոր ընթացքը: Առկա եւ կառավարական որոշումի ենթակայ կը մնան տակաւին տանիքի ծածկին եւ ջրուղիներու զոյգ հարցերը, որոնք թեւ չեն ներկայացներ իրաւական յատկ կարեւորութիւն մը, տուած ըլլալով անոնց Տաճարի պատշաճութեան մասերէն զուրկ ըլլալու հանգամանք, սակայն կ'ազդեն ընդհանուր նորոգութիւններու ընթացքին վրայ: Յետոյ եւս որ կառավարական որոշում մը վերջ պիտի դնէ տարիք մը աւելի տեւող տարակարծութիւններուն:

Բոլորովին նորոգուած Հայոց Տնօշարանէն եւ Արիմարացիի մասունի վերնատունէն զատ, Հայոց բաժնին մէջ՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցին կարելի է նկատել նաեւ վերանորոգուած ամբողջովին: Երկուրդ Գուգորայի, Նաւախաւորաց, Իւզաբերից եւ Հանդերձից Բաժանման Եկեղեցիներուն ու խորաններուն վերանորոգութիւնը կը գտնուի, որովհետեւ այս մասերը կապուած են Տաճարի ընդհանուր ամրացման եւ վերանորոգութեան ծրագրին հետ: Ասոնց ընթացքը մեր ակնկալութիւններէն աւելի արագ յառաջացաւ մինչեւ այսօր եւ կը յուսանք որ նոյն յաջողութեամբ պիտի զարգանայ այսուհետեւ:

Քրիստոնեայ եւ քաղաքակրթութեամբ աշխարհին առջեւ՝ Ս. Յարութեան փառաւոր Տաճարի վերանորոգութիւնը պիտի արձանագրուի իբրեւ դարուս կարեւորագոյն դէպքերէն մին, իսկ մեր նպատակը անոր՝ փառքը մեր Եկեղեցիին:

«Ս Ի Ռ Ն»